



# ՕՐԱԳԻՐ ՏԱՍՆՕՐԵԱՅ

Կը հրատարակուի Ամսոյն 10ին 20ին եւ վերջին:  
Տարեկան գինն է 100 դանեկան ԿԱՆՏԻԿ:  
Վեցամսեայ ,, 60 ,, ,,  
Ուզողը կրնայ ստորագրուիլ, Պօլիս Զեմեհիրի խանը վարի  
յարկը Թ. 12 Խմբագրի սենեակը:  
Ստորագրութիւնները ամեն ամսու 1էն կսկսուի:

Երկրորդ լրգանին ամբողջ 18 քիւր ուզողը 50 դանեկան  
պիտի վճարէ:  
Անձնական լաճու մը համար ըլլալու ծանուցմանց հա-  
մեմատաբար սակարկութիւն կըլլայ:  
Ո եւ իցէ համակ եւ գրութիւնք Խմբագրին պիտի ուղ-  
ղուի:

10 ՍԵՊՏԵՄԲԵՐ ԵՐԿՐԱՐԻ ՏԵՐԻ 1861 ԹԻՒ 37

Յետադայ ազգու Յօդուածը Պէյօղլուի,  
ողջամիտ Հայոց կողմէն խրկուած է օրագրոյս  
միջոցաւ հրատարակուելու:

«Եզգը իր գործերը աւելի կարգադրեալ կեր-  
պիւ կառավարելու փափաքով յանձնաժողովն մը  
միջոցաւ Սահմանադրութիւն մը պատրաստեց,  
և ընդհանուր ժողովոյ հաւանութեամբ վա-  
ւերացնելով սկսաւ գործերը Սահմանադրապէս  
կարգի դնել:

Ենչպիսի սիրեց Եզգը և այնպէս հաճեցաւ  
անոր, որ Ս. Արօնքէն ետքը իր բարեխառու-  
թեանը բարեխարմար միջոց զայն ճանչնալով  
կը կամէր որ իր հետը դարուց 'ի դարս ապրէր:

Եւ արդարև Սահմանադրութիւնը ետպէս  
Եզգին համակրութիւնը ընդունելու արժա-  
նաւորութիւնը ունէր. վասն զի իր հիմնական  
սկզբունքը, և աւանդած կանոնները հաստա-  
տուն երաշխաւորութիւն մը կը նուիրէին Եզ-  
գային Ս. Արօնքը, Ս. Եկեղեցին, և անոր Ե-  
ւանդութիւնները արժանաւոր կերպիւ պաշա-  
պանելու, և ուսումնական ու նիւթական յա-  
ռաջադիմութեանը փութաջան հսկելու:

Վնն նորութիւն բնապէս թէև շատերուն  
հաճելի ըլլայ, անկարելի չէ նաև ոմանց ալ ա-  
տելի ըլլալով քիչ շատ ընդդիմութիւններ կրել.  
բայց Սահմանադրութիւնը այսքան ալ դժուա-  
րութիւն չի կրեց. վասն զի թէպէտ անունը  
նոր էր, և իր վրայ նորութեան երևոյթ մը  
կը ցուցնէր, խի իրապէս նոր չէր կրնար ըս-  
ուէր. անոր համար ամեն վիճակի, և ամեն աս-  
տիճանի Եզգայնոց համակրութիւնն ու պատիւը  
մէկէն ընդունեց:

Ուրեմն ինչ էր արդեօք պատճառը, որ  
քիչ ատենի մէջ ասանկ ցաւալի փոփոխութիւն

մը կրելով՝ այսօր մահուան քրտինք թափելու  
փտանդին մէջը կը տառապի:

Ե՛ր կան պատճառներ, և որոց գլխաւորը  
Ս. Երուսաղէմի խնդիրն է. որուն դէմ Եզգին  
ողջախոհութիւնը չէր կրնար անտարբեր մնա-  
լով լուռութեամբ անցնիլ, և որով Ս. Եկեղեց-  
ւոյ կանոնները զնալով աւրուելուն գոնէ ան-  
կողմնակի պատճառ ըլլաւ. որովհետև Ս. Ե-  
րուսաղէմի Պատրիարքը իր Սուրբ ուխտէն ըլ-  
լալու կանոն աւանդեր է Ս. Եկեղեցին, և ու-  
րուն զանցառութիւնը իր բարձր իշխանու-  
թեամբը արգիլեր է, որն որ Եզգը ինչպէս մին-  
չև հիմայ անվտայ պահեր էր, և հիմա ալ Ե-  
կեղեցականով և աշխարհականով պահուելուն  
Չանախնդիր եղան, անանկ ալ Սահմանադրու-  
թիւնը պարտաւոր էր անոր պահպանութեանը  
պաշտպան կենալ, և թէ որ ասանկ ընէր, ոչ  
խռովութիւն կելէր, և ոչ ալ ինքը այս կերպ  
փտանդի կը բռնուէր:

Աչ որ իրաւունք ունի մէջ բերել քանի մը  
Եկեղեցականաց ընդդիմութիւնը, խորհրդա-  
ծելով որ ամեն Եկեղեցականաց համար չէ Սուրբ  
Եկեղեցւոյ հաւատարիմ գտնուիլը. և ասոր Ս.  
Եկեղեցւոյն ամենասուրբ Գլուխը Յիսուս  
Քրիստոս ալ չէ երաշխաւորած. «Թոյլ տուք  
երկոցունց աճիլ 'ի միասին ըսելով»:

Անտեղի է նաև խառն ժողովին մէջ Արօ-  
կան ժողովոյն հետեւի մասամբ ըրած որոշումը  
ցրցունելը, յիշելով որ արդէն Ս. Եկեղեցւոյն  
կանոնացը նորէն քուէի որոշմանը չի կրնար  
յանձնուիլ առանց Ս. Եկեղեցւոյ իրաւասու-  
թեանը դէմ մեղանչելու:

Ողջախոհ Հայերը, որ Եզգին իրապէս մե-  
ծադոյն մասը կը կազմեն, չեն կրնար երբէք համ-  
բերել Ս. Եկեղեցւոյն աւանդութիւնները ա-

նարգուելուն դեմ. չեն կրնար, և իսկոյն կը պատրաստուին իրենց բոլոր ուժը գործածել, անանկ պարագայի մը մէջ աչքերնուն ոչ ինչք կերևայ, և ոչ պտտիւ, և ոչ ալ Մահմանադրութի մինչև անգամ կեանքերնին ալ անխնայ կը զոհեն:

Ահա այս երջանիկ ողին է որ՝ Ազգային ուղղափառ Աղեղեցին մինչև հիմայ անխախտ պահեր է Աստուծոյ շնորհօքը, և սխտի պահէ յաւիտեան... Արեւմտի չաշխատին թող մէկ քանի լրագիրք և օրագիրք նորոքի շարք մը ցուցունել, և որոնց շատերուն զանցառութիւնը յարացոյց բանելով, Ս. Երուսաղէմի Պատրիարքութեան համար եղածն ալ աւերել յորդորել, ասով այս պարագայիս մէջն ալ կրօնքի վրայ ունեցած գաղափարնին յայտնելէն ուրիշ շահ մը չեն կրնար ունենայ. ուստի աւելի աղէկ կ'ընէին այն շրտաբախիչք, որ պահուածը յարացոյց բանելով, չի պահուածներուն պահուելի յորդորէին ահա այն էր ընդունելն և Աստուածահաճոյն. Ալ մէկ մըն ալ Պէկոյլուի բովանդակ Հայ Հասարակութիւնը իրենց կարծեացը համարիտ լաւաբար և պարտի ցոցունել կ'ուզեն նե, չե՞ն զիտեր որ անոնք Արօնքին լայտով միմայ լուսաւորեալ ըլլալով, միջառահման կրօնքը երբեք համարիտ ըլլալ ընդունած չեն, և ընդունելք ալ չունին. և ատանկ 20—25 տարեկան անփորձ Արիտասարդներու կարծիքովը ընդհանուրը չի չափեն, և անոնց կարծիքին չի հետեւին նե՞ կարծեաք որ շատ և շատ աղէկ կ'ընեն, և այն ատեն Ազգը կարելի է իր կարծանման վտանգէն ազատելով երկարատեւ խաղաղութեան մը հասնի:

Ալ որդ ն Հայ Հրատարակիչք, ազգաւորաբար կրեաք ձեզի, որ ալ այսուհետեւ զըրիչնիդ սահաւելի մի զգուշութեամբ շարժեցէք, եթէ կուզէք Ազգին նեղից ցաւալի վնասին օգուտ մը ընել, ձեր ազատ և խոհեմ կարծիքը փոխանակ անխելահաս և անփորձ երիտասարտաց անկարող կարծեացը համարիտելու, աւելի լաւ չըլլաք որ խելահաս և փորձառու, այսինքն աղէին ու դէշը, չարն ու բարին, անօգուտն ու օգտակարը որոշող, և վերջապէս անցեալն ու ապագան քաջ խորհող անձանց կարծեացը համաձայնեցնելու փոյթ տանիք: Աով ըսել չենք ուղեր թէ Ազգին երիտասարդ մասը ամենն ալ անխոհեմ և անխելք, ու խելահաս մասը խոհեմ և խելաղի են, քան լեյի, այլ նախ հասնմատաբար շատ նուազ են, այսինքն մեր Ազգին նըկատմամբ՝ դեռ Հայ ժողովուրդը հարիւրին

իննսուներ հին տերտեր կամ Աւանդապահ կոչեցեալ փորձառու և խելահաս, և տասնը նոր տերտեր, կամ սահմանադրական անուանեալ անփորձ երիտասարդ մասը կը կազմեն: Երկրորդ՝ ըստ աշխարհի օրինաց և մարդկային իրաւանց, նաևս ըստ Ազգային Սահմանադրութեան 25 տարեկանէն վար մէկը մարդկային ընկերութեանց մէջ խօսքի տէր չըլլալով, և 30 տարւոյ հասակը չի լրացուցած ազգային գործոց մէջ որոշողական ձայն ունենալու անկարող սեպուած ըլլալով, սոյն տրամադրութեամբ ՚ի հարկէ դեռ 30 տարին չի լրացնող երիտասարդներու կարծիքը անընդունելի և ընդհանրապէս մնասկար կը համարուին: Ինչո՞ւ, վասն զի անցեալին անփորձ ըլլալով ներկայիւ իրենց մըտածութիւնները ազգային յոյսովն է ապագայ յոյսը շատ անգամ մարդկանց երջանկութիւնը կը վնասէ: Ինչո՞ւ, վասն զի ապագայէն բարիք մը յուսացուած ժամանակ, շատ ատեն ամենայն տին չարիքներ կրնան մարդկանց դիմացը ելլել:

Մարդիկ միշտ անցեալը ձեռք առած ներկային վրայ կրնան խորհիլ, անցեալէն օգուտ քաղելով ներկայիւ կարող են իրենց գործերը ՚ի բարին անոնց վրայ հիմնել: Ալ վերջապէս մէկ խօսքով ընդհանրապէս մարդիկ իրենց երջանկութիւնը՝ երեկուանէն օրինակ սուած՝ այսօրուանին մէջ կրնան գտնել, եթէ ոչ վաղուան յոյսը ընկեաք կը վատուեցնէ:

Արդարեւ եղած է որ երբեմն մարդիկ ապագային վրայ գուշակութիւններ ըրած են, բայց այս կարգ մարդիկ նախ երկրիս երեսը խիստ սահաւաթիւ երեցեր են, երկրորդ այնպիսիներուն բնականաբար ինացականութիւնը սաստիկ սուր ըլլալով, անցեալին ու ներկային մէջ հանդիպած դէպքերուն վրայ խորին նկատողութիւններ ըրած, ասանկով կարողացեր են ապագային ըլլալու բարիքներուն ու չարիքներուն վրայքը հեռաւտեսութիւններ ընել:

Բայց և այնպէս դարձեալ անոնցմէ շատերուն ըրած հեռաւտեսութիւնները ՚ի դերն ելած և կամ հարաւաղը կատարուած են: Արեւմտի ապագայ յոյսը, և հետեւաբար այսօրուան անփորձ և անխելահաս Երիտասարդաց (Ազգի նկատմամբ) յուսացած ապագայ երջանկութիւնը ներկայիւ անտեղի ու անօգուտ, և միանգամայն Ազգային յառաջադիմութեան արդելք կ'ընայ համարուիլ:

Արծեաք ասոնց բացայայտ մեկնութեանը կարօտութիւն մը չի կայ, և բան հասկըցող խե



ընդհանուր Ազգին ծերոց և տղայոց բերնէն բարձրաձայն կը լսեն « կեցցէ Սահմանադրութիւն, և յաւերժ կեցցէ Օսմանեան վեհափառ կայսերութիւնն մեր, որ զանի շնորհեց (կամ պիտի շնորհէ)\* մեզի, վասն Ազգային բարեբաւութեան ու զպրոցայ յառաջադիմութեան » :

1864 Օգոստոս 30: Պէյ օղլուի Լուսաւոր-ջական Հայեր:



**ՀԱԿԻՐՃ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ**

ԱԶԳԻՍ ՆԵՐԿԱՅ ՎԻՃԱԿԻՆ ՎՐԱՅՕՔ

«Մահ եւ կեանք 'ի ձեռն լեզուի» Առակ ԺԸ. 21, 9ի «Ի նմին բերանոյ ելանեն անէծք եւ օրհնութիւնք» Թակ. Գ. 10.

«Յայս միջոցիս՝ գրեթէ քանի մը ամիսէ 'ի վեր, Ազգերնուս մեջ երուսադեմայ խնդրոյ մը վրայօք ծագած (կամ պատճառ համարուած) վեճերը արդարեւ ճշմարիտ ազգասերներու սրտին մեծ ցաւ եւ տրտմութիւն պատճառուած է: Երբ կը տեսնենք թէ Հայկայ անտերունց գաւազանքը երկուքի բաժնուած, այսինքն որդի 'ի հօրե, եղբայր յեղբօրե գատուած իրարու դէմ կը մարտնչին:

Կը սոսկամ արտասանելու. հեզնաբար իրարու սիրտ կը վիրաւորեն խաւարեալ եւ լուսաւորեալ բառերով:

Հոս մեկը միւսին խաւարեալ կոչելով կուգեն իմացնել զժերակոյտս. հոն միւսները տեսնալով որ լուսաւորութիւններն՝ գորս ընկալեալ են 'ի շնորհաց սրբոյ Ասագանին, իրենցմէ կը յափշտակեն, կելլան անոնք ալ իրենց հակառակորդացը լուսաւորեալ կը կոչեն, հեզնաբար ցուցնելով զերիտասարդ ուսումնականս:

Ասոնց պատճառ: Խաւարեալ կարծուածները իրենց նախնիքներէն տեսած եւ յսածնուն հետեւելով՝ առանց շեղելու կուգեն ըստ այնմ գործերնին շարունակել յԱզգիս:

Իսկ լուսաւորեալ կարծուածները թեպէտ եւ չեն հաւնելիք չեն ընէր, այլ ընդհակառակը կը պրն-

\*Այս տեղ Յօդուածին հեղինակները վարէնթիղի մէջ կամ պիտի զնորիւ ըսելին՝ յայտնի է թէ բարեխնամ Տէրութեան քիչ օրէն իւր օրինացը համաձայն ինչպէս Յուսաց, նոյնպէս Հայոց Ազգին ալ մասնաւոր Սահմանադրութիւն մը շնորհելիքը կ'իմացնեն:

դեն թէ պետք է եւրոպական գաղափարաց համեմատ վարուիլ յամենայն իրս:

Ասոնց այսպէս ըլլալուն Ազգայինք քաջածանօթ տեսնելով, չեն ուզէր առ այս դեգերիլ. զի բազում անգամ այսպիսի երկարաբանութիւնք էր դած են Ազգիս վրդովմանց եւ երկպառակութեանցը պատճառ:

Այլ մեր նպատակն էս փափաքը Ազգիս սիրոյն ու խաղաղութեանը վրայ ըլլալով՝ կը ցանկսմք սա անպատեհ\* խաւարեալ ու լուսաւորեալ, հեզնօրէն բառից գործածութեանը վերնալուսն աղերս՝ մը նուիրելի Ազգիս ընդհանրութեանը, յուսալով թէ իրենց ամենախոնարհ անդամակցին աղերսանացը խոնարհութեամբ ունկնդիր կ'ըլլան, որով եւ միութեան բարի ճանապարհ մը կը բացուի առջեւնիս, եւ ամեն մեկերնիս ալ մեր առ Ազգն ունեցած պարտաւորութիւննիս ըստ կարի կատարած կըլլամք:

Ներկայ դարուս սկիզբները կը յիշեցնեն մեզ մեր ճինաւորց հարք թէ՛ Պօլսոյ մեջ դպրոց ունենալը կամ բանալը սաստիկ արգիւնուած ըլլալով, ուսման փափաք ունեցողը գաղտագողի մէյմէկ դասատու կը գտնան, թիչ մը գիր եւ սակաւիկ ինչ հաւատոյ վարդապետութիւն ուսանելով վախն 'ի վախը շուկայ կելլան, այն ալ չափահասը միայն:

Եւ ամեն ծնողը թեպէտ տգետ, բայց շատ փափաքողը իրենց լտղայրը ուսմանց մեջ մարգելու, այլ անհնար: Գիտէք ինչ մեծ բաղդ կը համարուէր այն ծնողացը, որ եթէ փերեզակի մը կըրպակ (սքրարի խանութ) կարողանայր դնել դարանամուտ սովբելու ուսմանքը. այն ալ հազիւ երկու կամ երեք հատ միայն: Ահա անցեալ ժամանակի ուսման դառն եւ տաժանելի վիճակը:

Ապա սիրողաբար ցաւի պարտ է լուսաւորեալ էմք ըսողներուն, որք առանց անցելոյն վրայ խորհելու եւ քննելու թէ ինչ դարի կը ծառայէին, եւ թէ իրենց փափաքանացը ներող էր կամ թէ արգելիչ ծառայած դարերնին: Ուրեմն ինչպէս առանց անցեալը յիշելու կը համարձակին կոչել զանոնք խաւարեալ կամ տգետ:

Դատաւորներ, որ ուրիշ մարդկանց բաղդը եւ կեանքը ձեր մեռքը ունիք, ձեզի գլխաւորապէս կը

\*Կը լսեմք թէ այս օրերս Տիկնայք անգամ տալածայնութեանցս մասնակցելով, թէ 'ի հրապարակեալ թէ յիշնդեցիս, բերաննուն սովորական խաղալիք մը ըրած են իրար հարցնել թէ, աղաք լուսաւորեալ է թէ խաւարեալ:



Հմուտ դեկավարք՝ Ազգին նաւը այդպիսի վըտանգաւոր տեղեր ծփացընելը ազգին կործանում պատրաստել է, ոչ թէ նաւահանգիստ մը ձարել :

Նիրհուն տնտեսք է Մատակարարք, դուք ըզձեզ խղճմտանաց խայթերէն ազատելու համար՝ անցեալը ներկայիս հետ բաղդատելով՝ ամեն մեկուն իրաւունքը յանիրաւի ջգոհել, էւ եղախառագիտութեամբ հաւասարապէս մատակարարել, էւ տընտեսել պարտիք, ապա թէ ոչ «զրկեայն ՚ի ձեզնզ ազադակէ» :

Արդ կաղաչեմ յորդորելով, այն մատակարարութեան պաշտօնը որ ունեցած էր շնորհիւ Ազգիս՝ ընդ վայր մի շուայէք, ասոր անոր կրիցը մի գեղխէք Ազգին իրաւունքը :

Եւ ձեզ կը պաղատիմ երիտասարդք պատուականք, ՚ի սեր Փրկչին մերոյ էւ ՚ի սեր Ազգիս էկէք խոնարհութեամբ ձեր հարցը առջեւ, էւ ըստ պարտականութեան մերում, համբոյր սիրոյ մատուցէք զձեզ տածող էւ խնամող ձեռքերուն էրախտապարտ սրախ :

Գիտէք ինչ կ'ըլլան իսկոյն կ'այլափոխին էւ սրտերնուն ուրախութենէն հատ հատ արտասուք կը բորեն, էւ նոյն հետայն մմեռնային սառեամանցիքները՝ զարնանային բաղդութեան կը փոխարկուի. ձեր հարազատութիւնը իմանալով՝ ձեր ըրածին այ հաւատարմութիւն կընեն : Ճշմարտիւ կըսեմ թէ անա այն ժամանակը ձեր բարի նպատակները արդիւնաւոր կը պատկուին :

Կրիք իրարու ջի կրցած հաշկցցուցածնիդ՝ սիրով պիտի ցուացընէք. անա այն ատեն Ազգը յառաջադիմութեան անպարիզին մեջ քայլափոխպիտի ընէ. նոյն օրէն պիտի սկըսի Ազգին մեջ Սեր Միութիւն էւ Խաղաղութիւն ծառայելու :

Վայրիկ մը մտածեցէք թէ արդէօք ո՞ր Հայ ջուզեր էւ ջի փափաքիր տեսնալ այն օրը, յորում՝ բովանդակ անջատեալ էւ անջրպետեալ Հայեր ուսմամբ էւ Ազգասիրական ոգւով միանալով թե՛ ՚ի թեւ պիտի պարեն :

Տեսնը քաղցրանուագ գեղգեղանօք Սահմանադրութեան երգ եղբէյու առեւը. ո՞ն ցանկալիդ իմ Սահմանադրութիւն. գիտես թէ սիրոս յանկարծ բունդ կեյլայ, սարսուռ մը զիս կը պաշարէ, երբ զքեզ կը տեսնամ մատղաշ հասակաւ կիսամեռ, վիրաւորեալ յլգգային երկպառակութեանց : Զքեզ միութեան ու միաբանութեան բժիշկին ՚ի գատ, ուրբիշի ճարտար հնարքները ջէ կարող բժշկելու :

Եւ ձեզ կաղաչեմ ամենայն ակնածական խոնարհութեամբ ո՞ր պատուական էւ ծերունագարդ հարք, ձեր հարազատ որդիք զգուանօք միաբարեցէք առանց անցեալը յիշելու, էւ ապագային վրայ խորհելով ձեր սերը ձեր որդուցմէ մի գատէք : Զեր պատկառելի շուքը՝ անոնց վրայէն առանց պակսեցընելու՝ անոնց բարի նպատակացը ապարեզներ ցոյց տուէք. ձեր երկուքին մեջ ըլլալ «գոյգր արդարք էւ կշիւք արդարք» : (դէւտ. ԺԹ. 56 :

Եւ ըստ պատուիրանի Տեսան սիրեցէք մեկըզմեկ, ինչպէս ինքզինքը օրինակ տալով սիրեց էւ պատուիրեց. «Այս է պատուէր իմ զի սիրեսջիք ըզմիմեանս, ոչպէս էւ ես զձեզ սիրեցի» : Յոն. ԺԵ. 12 : «Այսուիկ զիտացար գտերն Աստուծոյ, զի նա զանճն իւր եղ վասն մեր : էւ մեր վասն եղբարց մերոց պարտիմք ո՞նել զանճինս» : Ա. Յովն. Գ. 16 : «Որ կայ ՚ի սերն բնակեալ է յԱստուած. էւ Աստուած ՚ի նմա բնակէ» : Ա. Յովն. Գ. 16 :

Ուրեմն պարտիմք սիրել մենք ալ մեր ընկերները, մեր եղբարքը, ինչպէս որ սիրեց զմեզ Քրիստոս : Կատարեալ սեր ունենալու համար, կամ կատարելապէս սիրելու համար երէք յատկութիւն պետք է. ճշմարտութեամբ սիրել, իմաստութեամբ սիրել, էւ յարաւերութեամբ սիրել : Նախ ճշմարտութեամբ սիրելու համար մեր սերը ջէ թէ յօսքով միայն՝ այլ էւ գործով պարտիմք ցուցընել, յորդեակ մի բանիւք էւ յեզուօք սիրեսցուք՝ այլ արդեամբք էւ ճշմարտութեամբ » : Ա. Յովն. Գ. 18 :

Երկրորդ՝ իմաստութեամբ սիրելու համար, մեր ընկերին բնութիւնը այս է մարդկութիւնը պիտի սիրեմք, բայց ոչ անոր յանցանքն ու մեղքերը : Ինչպէս Քրիստոս իմաստութեամբ սիրեց զհրեայս զգինուորս՝ զիւր խաջահանուս. ոչ հայեցեալ յայն՝ զի ՚ի նոցանէն մեռանէր, այլ զի վասն նոցա մեռանէր : Բնութիւնը պարտիմք սիրել, զի բարի է. զի Աստուծոյ է արարեալ : Իսկ յանցումը ջար, զի ամենայն յանցանք հակառակ աստուծոյ զինին. վասն այն պետք է մեզ իմաստութեամբ սիրել, որ բնութիւնը սիրած ատեննիս յանցանքն ալ միատեղ ջը սիրենք :

Երրորդ՝ յարատեութեամբ սիրել պարտիմք ըստ օրինակին Քրիստոսի, ինչպէս որ Քրիստոս սիրեց զմեզ մինչ ՚ի մահ. « Իսպառ սիրեաց զնուս » : Յովն. ԺԳ. 1 :

Ապա եւ մեզ պարտ է որ հաստատուն լինիմք 'ի սէր ընկերին:

Ահա այն ստեն իմացական հոգով պիտի ուրախանաք երբ տեսնաք ձեր որդիքը՝ որք աջակցեալք ընդ միմեանս Ազգերնուս յառաջադիմութեանը կ'աշխատին:

Այն ժամանակը զգայական ոգով պիտի ըսէք անաւասիկ արգասիք բազմաժամանակեայ աշխատութեանց մերոց: Յայնժամ սիրոյ եւ միութեան յօդաւորական գորութիւնը պիտի քարոզի 'ի վերայ տանեաց, բէ քան զամենայն ինչ գորաւորագոյնն է սէր:

Յառուր յայնմիկ ցնծութեան տօն պիտի կատարէ Հայոց Ազգը, մերկանալով իւր խոսովութեանց տխուր քօղը. եւ փոխանակ այնր միութեան եւ սիրոյ, պայծառ պատմութեանը պիտի զարդարուի:

Հունկ ապա՝ աղերսանօք կը մաղթեմ իմ Ազգակից եղբայրներես, որ իմ պատանեկան տղար զրջիս առաջին եւ փոքրիկ խորհրդածութիւնն անբողամտաբար ընդունին, ունեցած քերութեանցը խստիւ ջղատելով. եւ կողաջեմ 'ի սէր Ազգիւ եւ 'ի սէր Սրբազան Միութեան. ջմերժեք իմ անաստ հիւսուածքս: Եւ վասն փրկութեան ընկերին՝ որ Ազգային յառաջադիմութեամբ կըլլայ՝ զի խնայեք երբեք. «բայց ես մտադիրութեամբ ծախեցից, եւ ծախեցայց վասն անձանց ձերոց» . Բ. Կոր. ԺԲ. 15:

Որուն հոգով եւ ճշմարտութեամբ փափաքելով մեամ Ազգիս միութեանը եռանդուն սիրով,

ՌՈՒՒԲԷՆ ՄԱՐԶՊԱՆԵԱՆ

«Մասիս Լրագրին 501 թիւը՝ իբր սէր եւ խաղաղութիւն քարոզելու ելած ատեն, ատելութեան եւ հակառակութեան վատ օրինակ մը կ'ըլլայ, եւ այս ալ իւր յատուկ բնաւորութիւնն է. Եւ ահա այս չար ատելութեան յայտնի մէկ օրինակը սա է որ՝ զՉամուրձեան Պատուելին միակերպ կը հարածէ, ինչպէս որ անցեալները լուր տուեր էր թէ՛ Յակոբ Ժերունի Սրբազանը իւր Պատգիարարութեան ժամանակ, զտոյն Պատուելին դատապարտեր է իբրև Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ Դաւանութեանց ու Եւանգելիականաց խանգարիչ, եւ այս բանիս համար նոյն Սրբազանը կոչուի մ'ալ հրատարակեր է եղեր:

«Բայց Պ. Չամուրձեանը այս բանիս անտեղեկ լինելով յաւելուածով մը հարցուցեր էր

Մասիսին թէ « ո՞ր է եղեր այդ կոչումը »: Եւ ներկայ թուովս կիմանանք որ ատիկայ Իզմիրու իշխաններուն (և ոչ թէ Սպիտակապոսին կամ Քահանաներուն) ուղղուած նամակ մըն է եղեր, եւ ոչ թէ կոչում:

«Եւ սակայն կոչում է եղեր, նամակ է եղեր բանը հոն չէ, այլ ստուծեան եւ ճշմարտութեան, արդարութեան ու անիրաւութեան վերայ է:

«Երբ Մասիսը Պատուելին համար սուտ, սխալ լուր մըն է կը տարածէ. Երևակին 111 թուոյն Յաւելուածին մէջ Պ. Չամուրձեանը յայտնի իմացուցած է որ՝ Օօհային համար զուցուած խօսքերը՝ նորին Հեղինակին Պատրիարքարան երթալէն, անձամբ խօսելով դրածները արդարացընելէն, Մայիս 27ին գրուած ուսուցում, եւ Եկեղեցիները խրկուած (ըսուած) Արմաղակէն առաջ է. որով բնապէս տոյն թուականն առաջ Օօհային վրայօք եղած բոլոր խօսքերը ոչինչ կը համարուին. Եսիկայ ճրմարտութեանց խուլ Մասիսը չէ կրցեր իմանալ, եւ ինք դարձեալ իր գիտցած մի եւ նոյն խաղը կը կանչէ, կամ Ռօպէնսօնին Պապկային պէս նոյնը կը կրկնէ:

Թէ որ դեռ եւս Օօհային ուղղափառութեանը վրայ անկեղծ տեղեկութիւն մի առնել էուզէ նէ՝ նորին Հեղինակին յօրինած Բանագատ զրօքին, ու դպրատանց համար շարադրած Քրիստոնէականին մէջ Արմաղակէն Ժողովին տուած պայծառ վկայութիւնը թող կարդայ:

Եւ արդ այս բանիս վրայ ասոնցմէ անելի ըսելիք մը չունիմք, ոչ ես եւ ոչ Պ. Չամուրձեանը: Բայց սկիւր Մասիսն ալ կը խրատուի որ այսուհետեւ հաստատաւ առաջադրութիւն մը դնէ՝ իր գլխէն վեր ջուրեր չէ մտնելու որ չի խղճուի. որովհետեւ այս մէկ քանի անգամ է որ տգիտաբար ասանկ խնդիրներու մէջ կը նետուի, եւ հազիւ կազատի, բայց դեռ չի խրատուի. Արթեմիք մօտերս ալ մէկ մեծ ինքրոյ մը համար բաւական խաղք պիտի չըլլայ: Վեցցէ Եւանգելիական Մասիսը:

«Բան մըն ալ լսեցինք Մասիսէն. իբր թէ Չ. Պատուելին անհաստատ մարդ մը ըլլալով ուրիշ որ առատ ստակ գտնէ նէ՝ հոն կը դառնայ եղեր: Եսկէ սա կը հետեւեցնենք թէ՛ Մասիսի խուլ բազիրն ու իր պաշտպանները իրենց գործոյն յաջողելու կերպը լաւ չը գիտեն եղեր, չէ նէ Երան Կոստան մըն ալ իրենք ցրցունելով կրնային

այդ մարդուն գրիչը իրենց կողման ծառայեցնել :

« Աւրիշները շատ չը գիտեն նէ, Իւթիւծիւեանը խիստ քաջ գիտէ, որ եթէ 2. Պատուելին շահասիրութեան ոգի ունենար, իրմէ աւելի հարուստ ըլլալու պատեհութիւն ունէր : Այս չի կրնար Իւթիւծիւեանը (զոնէ սրտէն) ըսել թէ՛ « մենք ստակ տալով մեր կողմը մարդ քաշելու կարօտ չեմք, քանի որ Ազգին բազմութիւնը մեր կողմն է » : Արդարև Մասիսին գրած հաշուով այն պէս է, այսինքն Սրբազան չայրը քիչ ունէր ըսողներու արեւսագրին ստորագրողաց համրանքին առաջը՝ ուղղածին չափ զոտներ դնելուն պէս՝ 100 ը 1000, 1000 ը 10000 կըլլայ) : Բայց, բանը սոյն հաշուոյն համեմատ մարդ հանել մարդ, ոչ թէ քառորդին չափ աղայքներ : « Թէ որ ներքին համոզմամբ իրենց կողմը ըստ բաւականի մարդ ըլլար, կարծեմք կարօտ չը պիտի ըլլային Քահանայի մը 3000 զուրուշ, և Աւագերէցութիւն խոստանալով իրենց կողմը որսալու աշխատի : Այս անգամ այս չափս թող բաւ սեպէ Մասիսը, եթէ աւելի ըսել կուղէնէ, իր խօսելուն կերպէն կապուած է :

1864 Սեպտ. 29 Մասիսի բաժանորդներէն մէկը :

**ՆՈՐԱՏԻՊ ՄԵՏԵԼՆԻՔ  
ՓՈՒՐԻՒԿ ՃԵՂԵԿ  
ԸՆՏԻՐ ԱՒՊԵՍՏՆՈՒԹԵԱՆ  
ԱՂԵՔՍԱՆԴՐ ՏԻԻՄՍՅ  
ԱՆԳՈՒԹՆ ՊԵՏՐՈՍ**

Այս սկզբնառուներով 75 երեսէ բաղկացեալ և Արդոյ Պ. Յ. Ռիանի թարգմանութեամբն ու Պէշկիթաշի բարեհամբաւ չայկազնեան ընկերութիւն արդեամբը իրոյս ընծայեալ գեղեցիկ Տեարակ մըն է :

Այլ ծախուի ամեն չայ գրածախներուն քով գին 3 զուրուշ :

**ՔԱՆՔ ՀԱՅԿԵԿՆՆ**

Երաժշտութեան արհեստին քաջավարժ Յարգոյ Պ. Գաբրիէլ Երամեանն ու իւր աշակերտը Պ. Նիկողոս Թաշճեանը, այս օրերս « Քնար չայկահան » վերնագրով կիսամենայ թերթ մը հրատարակեցին :

Այս երկու չայ Երաժիշտներուն նպատակն է՝ Ազգային երգերն (շարքիկեր) ու պարերգները (օյուն հավաքարը) Աւրուսական եղանակներու ու պարերու յարմարացած, և զանոնք աւելի ունի վրայ հաստատելով՝ 15 օրը անգամ մը տպագրութեամբ իրենց Ազգայնոցը ընծայել, որպէս զի այսուհետ չայերը խընձոյքներու մէջ փոխանակ Գրեթե անհանրով ու անհանրով զուարճանալու, չայկահան քաղցր երգերով, Աւրուսական Բոլոր մարդքս և Գրեթե պարերով զուարճանան :

Ինչպէս որ Քնար չայկահանին առաջին թիւին մէջ Բոլոր մարդքս և չայկահան երգ մը տեսնուած, և այժմ տուններու մէջ ի գործ գրուելը լսուած է :

Այլ յուսացուի թէ չայասէր Ազգայինք պիտի քաջալերեն այս երկու չեղնակները, նոյնոց այս օգտակար ձեռնարկութեանցն արդեամբ օգնելով, այսինքն Քնար չայկահանին բաժանորդ գրուելով, որով միւս թերթերն ալ անընդհատ հրատարակելու խրախուսուի մը ունեցած ըլլան, նիւթապէս տկար յիշեալ չեղնակները :

Այս քանակի գին կանխիկ ըլլալով 40 զուրուշ :  
 Երամեայ 25  
 Մէկ թիւը 5

Բաժանորդ ստորագրուիլ ուղղող, Պոլսոյ ամեն Բնթերցարաններու մէջ ասոնցմէ կրնայ գտնել և հոն ստորագրուիլ :

**ՐՈՒՕՆԱՄԷ**

ՎԷ ՊԵՅԱՆԸ ՀԱՎԱԼԵՐ

1862 ՄԵՆԷՍԻՆԷ ՄԱՒՍՈՒՍ

Յիշեալ « Րուսիա » այս չորրորդ տարին է որ չայերէն օրացոյցի ճիշդ թարգմանութիւն, և երբեմն մէջը յաւելուածներ ըլլալով, Ռ. Յ. Քիւրքճեանի Տպարանէն կը հրատարակուի : Ինչպէս որ այս անգամ ալ ժամանակագրութեանց մէջ, և այլ ուրիշ տեղեր քանի մը յիշատակութեանց արժանի բաներ ազուցիկ եղած ըլլալը կը տեսնուի :

Ամեն չայ գրավաճառներու քով կը գրանուի :

Այս առթիւ սա ալ կը ծանուցանեմք թէ՛ սրբան ազգասիրուի մը կըլլար, եթէ կարող եղող Ազգայինք թէ այս և թէ չայերէն Օրացոյցներէն դաւառարնակ աղքատ Ազգայնոց 30ով 100ով նուէր ընէին, ինչպէս որ անցեալ տարի վերոյիշեալ Տպարանը իւր կողմէն 300 հատ նուիրած է չայոց Պատրիարքարանի միջնորդութեամբ :

Խմբագիր-ՏՅՈՒՔԻՆ  
Մ. Գ. ՏԷՅԻՐՄԷՆՅԱՆՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ռ. Յ. ԳԻՒՐԳՅԱՆ  
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ ՖԻՅԱՆՃԱՐԱՐ

Այս տետրակին Յառաջաբանը ղիտողութեան արժանի է :